

նիոյ, Nov. 27 իսաւրիոյ): Հուսկ Nov. 31-ով անցաւ Հայոց աշխարհին Τὸν Ἀρμενίων χώρα, 15 Ապրիլ 536-ին: Այս նորագոյն կազմակերպութեան համեմատ Մեծ Հայքը (Armenia Maior) պատուելեցաւ Գերաւեմարով մը (Spectabilis), որուն կ'ենթարկուէր Երկրորդ Հայք. նմանապէս Երրորդ Հայք ունեցաւ քաղաքական-գլխուորական Կոմս մը, «comitem non civilem solum sed etiam militarem», որուն ենթակայ էր Չորրորդ Հայք, այսինքն «Ազգաց» (Gentium): «Այնպէս որ, կը գրէ, մինչ չորս Հայք կան, երկուքը Գերաւեմար են (Spectabiles), այն որ հրապատուական է, և այն որ Կոմսինն է: Հրապատուք՝ Առաջին Հայքին կը նախագահէ, Կոմսը՝ Երրորդ Հայքի. իսկ Երկրորդ և Չորրորդ Հայքին սովորական նախագահներ ըլլան»:

Այն բողոքները որ 500 սկուտը (solidi) չէին անցնիր՝ փոխանակ Երջանիկ Մայրաքաղաքին՝ (Felix Urbs) պիտի ուղղուէին Գերաւեմարներուն՝ հետեւեալ կարգով. Երկրորդ Հայքինները՝ Առաջին Հայքի Գերաւեմարին, և Չորրորդ Հայքի բողոքները՝ Երրորդ Հայքի Գերաւեմարին:

Հին ատեն՝ Սոլիարիակ դատաւորներէ վեր՝ սովոր էին բողոքել մերձաւոր փոխակորդներուն (Vicarii), կամ Գերաւեմարներուն, պայմանաւ որ Պրետորեան Վերակացուն (Praefectus Pretorii) ձեռնհասութիւնը չմիջամտէր: Վերջիններուս վճիռներուն դէմ կը բողոքէին միայն Կայսեր: Թէնոդոս Բ և Վաղենտինոս (442) այս բողոքները վերապահեցին Յանձնաժողովի մը՝ որ կը բաղկանար Արեւելեան Պրետորներու Վերակացուն և Պալատան Գանձապահէն (Quaestor S. Palatii) (L. 32. c. de appell. 7. 62): Մինչդեռ Յուստինիանոս ապակեդրոնացման մը ծրագրին հետեւեցաւ՝ ազատ ընելով այդ Յանձնաժողովը երկրորդական դատերէն:

535-ին սկսաւ բարեկարգել Ասիան. թէ՛ Կոմս և թէ՛ Կառավարիչ (Moderator) ստացան Գերաւեմար (Spectabilis) սիտոսը, 500 սկուտը չանցնող դատե-

րու ձեռնհասութեամբ: Այս գումարը գերազանցող դատերուն համար կամ եթէ անկէ նուազ, սակայն Գերաւեմարներու ատեանին առաջին ըննութեան վճռէն՝ պէտք էր բողոքել Պրետորեան Վերակացուն և Պալատան Գանձապահին: Ասոնք եղան մասնական բարեկարգութիւնները:

Հուսկ, 536-ին, Տրիբունիանոսի ուղղուած Nov. 23-ով գործադրեց ընդհանրական բարեկարգութիւնը. այն բոլոր բողոքները՝ որոնք տասը լիտր ոսկիի քանակը չէին գերազանցեր՝ ոչ թէ առ Մայրաքաղաքն այլ Գերաւեմարներու ատեանին պիտի ուղղուէին (ըլլան անոնք Praefectus augustalis, կամ Comes, կամ Moderator), որոնք օժտուած էին՝ «vice sacri cognitoris, nulla post sententiam definitivam appellatione peragenda» (Nov. 23, c. 3): Երբ գերազանցէր այս գումարը, այն ատեն բողոքը կ'երթար Պրետորեան Վերակացուն (Praefectus Pretorio) (Nov. 23, c. 4): Նոյն տարեշրջանին հրատարակուեցան զանազան նոր հրովարտակներ (Novellae), և հուսկ Nov. 30 Կապաղովկիոյ համար և Nov. 31 Հայաստանի (15 ապրիլին), 500 soldo-ի գումարով:

Կարգադրութիւններու այսօրինակ անհամաձայնութիւնը, համեմատօրէն նեղ ժամանակամիջոցի ընթացքին կատարուած, Գիւղերբոց կը մեկնէ, զոյգ ձեռնհասութիւններու զանազանելով այսպէս.

ա. Նախագահին (Praeses) ձեռնհասութիւնը այն բողոքներու շուրջ որ սեփական գաւառին ստորադաս ատեաններէն կու գան (քաղաքային դատաւորներէն, Defensor-էն եւն...), և

բ. այն ձեռնհասութիւնը որ կը տարածուի մերձաւոր գաւառներէն եկող բողոքներուն վրայ, ոչ Գերաւեմարներէն, այլ մի միայն Clarissimi, կամ Նախագահներէն: Այս վերջիններուս ատեանէն փոխանակ Մ. Քաղաքին բողոքելու, պէտք էր դիմել մերձակայ Գերաւեմարներուն —

1. Nov. 31, c. 1, § 1. - § 2. § 3, Nov. 8, Not. 43.

Spectabiles viciniore. բայց ոչ որ և իցէ մէկուն, այլ միայն անոնց՝ որ ի մասնաւորի սահմանուած էին ինչ ինչ գաւառներու համար:

Ահա այս երկրորդ պարագային համար միայն բողոքի չափանիշ գումարը 10 լիտր է, և ընդունուած վճիռը անբողոքելի:

Բաց ի այս վարչական բարեկարգութիւններէն՝ Յուստինիանոս ուրիշ հրովարտակներ ալ հանեց Հայ անհատական իրաւանց ինչ ինչ կէտերը բարեկարգելու, այսպէս ժառանգորէական և շնտանկական իրաւանց. և 535-ին հանեց Nov. 13-ը, յաջորդ տարին Nov. 31 և 21ը: Հոս կը

յիշատակէ նաեւ Edictum III, 23 Յուլիս 535-ի, որով Հոռմէական Օրէնագրութիւնը պարտադրիչ եղած էր Հայաստանի մէջ, ամէն տեսակէտով Հայաստանը (իմա՛ միշտ Յունաբաժինը) Հոռմէացիներուն հետ միաձեւելու ձգտումով: Շատ հաւանական է որ այս վճիռը աւելի Առաջին և Չորրորդ Հայքի համար էր, որովհետեւ Երկրորդ և Երրորդ Հայք կանխապէս հոռմէացած էին արդէն:

(Շարունակելի) Հ. ԿԱՐԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԵ

- 1. Գիւղերբոց, անդ. էջ 72-87.
- 2. Գիւղերբոց, անդ. էջ 92-4.

## Պ Ա Տ Ա Ռ Ի Կ Ն Ե Ր Լ ՈՒՍ Ա Ծ Ի Ր Շ Ա Բ Ա Թ Ա Յ Ե Ա Լ Վ Ա Ն Ք Ե Ր Է Ն

(Շար. տես Բազմավէպ. 1934. էջ 431)

Ս. Գեորգայ վանք, որ կը կոչուէր ևսև Արևտու վանք: — Այս վանքը շրջապատուած էր մօտէն ցհեռունները փոքր ու մեծ հսկայ լեռանց շղթաներով, օղակաւորուած կուռ ու սեղմ շարքերով. Մնձուրի քղանցք մինչև Սուրբին ոտքերը, և Անտիտաւրոսի վեհափառութիւնները դարպասի կեցած են, Խարաքիւթիւկի, Չէնկիլէրի, Օվաճըզի, Խարախայէի, Խոստայի, Խարասըթի, Զրկորուստի, Կորուսակիլըի, Էմտիհարի, Չուխուրի, հոտած աղբիւրի, Կապուտուսի, Կուլբու, Կալկընների, Ծըծաքթների, Արսէն տինի քար բլուրի. Ս. Եղիայի գագաթովն ու Ս. Սէրգիսի կատար կտուրներովը: Ս. Գեորգի Շաբաթացիալը Սարմուսախի լեռնասարին, բլուրին ու բլրազաշտակին կուշտին թէ քղանցքին բունած, և Խարասըթին բազուկ երկարած, հռչակեալ ուխտատեղին էր հին օրերէն: Հին դարերէն մնացած, սրբութեան այդ ծոցերէն ինկարոյր բեւեկնեայ բոյրը դեռ

կը խնկի խնկիկ ու կը ծխի մենիկ: Ս. Գեորգի վանքին տաճարիկը հաստ կող, ու շինուած բովը դարաւոր մենաստանի այս մնացորդը դիմադրութեամբ եկող անցնող, արշաւող, աւերող ճէլալիներու, Խարախոզիկներու, վերջերը Աւշարներու, Թիւրքմէններու, և դեռ կայսերական կառավարութեան գլուխ չխոնարհեցնող, քիւրտերու, Պոյպէյլիներու բոլոր արշաւներուն, աւերումներուն դեռ հետքեր ունի շուրջովը Տաճարուխտատեղույն այնչափ կէտկիտուն: Հպարտ լեռներուն ծոցին հպարտ կեցած է այս Շաբաթացիալը հրապարտ՝ իր քաջամարտիկ զօրավարովը: Ենքը նմանութեամբ գրեթէ բոլոր հին վանքերուն ճարտարապետութեամբ, թէև ոչ հոյակապ և ոչ ալ ճոխ. նեղ ու երկայն շերտ պատուհաններով, հաստակամար և անսիւն, իր ներքին զարդարանք ու սարուածք վանդալական թափերէ ու թեւերէ աւրշտկուած. մնացած են չորս ու



Գէորգի ոտքերուն ու լաւահառաջ կը խնդրեն որ ներէ իրենց և քարացած ընկերոջ նախնի վիճակը շնորհէ, և կը խոստանան որ անգամ մ'ալ հարաւ վաստակի չփափաքին ու չգործեն փաս և սպանութիւններ: Կը խնդրեն որ իրենց թոյլ տայ գոնէ երթան քիչ մը հաց մուրան փորերնին կշտացնելու համար՝ երբ 2-3 օրուան ճամբայ կտրեր են: Սուրբը կը հաւանի, խնդրանքնին կը կատարէ, և անոնք ալ իրենց խոստման համաձայն կ'ընթանան:

Արուշտայի Ս. Սէրգիս ուխտատեղին ալ համբաւաւոր է, ուր կը գնան իր օրին ուխտաւորներ բազում. Արուշտայի ճիշդ դիմացն է Ս. Սէրգիսի քարը, և այս քարին վրայ իր նժոյգի պայտերուն տեղերը հատիկ հատիկ որոշ են. այս քարին վիթխարի՝ որ իր վրայ ունեցեր է հսկայ բերդ մը. անոր կիսաւեր կեցուածքը ցոյց կուտայ երբեմնի իր ահաւորութիւնը, և հաստատողին զօրութիւնն ու հարստութիւնը. աւանդական պատմութիւնը կ'ըսէ թէ այս

բերդատէրը թագաւոր մը եղած է, և բերդին ետեւի մասին մէջ հարուստ ասպաստանի մը նշմարքը այնքան որոշ են, ուր նժոյգները զսպելու և հանդարտ կեցնելու ոտքերու թռիսաւունները՝ գետնին հաստատուած օղակներուն անցնելու տեղերը և երկաթօղակները դեռ գետնին մէջ կենդանի ապացոյցներն են այս ճշմարտութեանց: Այս թագաւորը եօթը խուլրնոց խազակ (կաթսայ) մը ոսկի ունի եղեր, որ այսօրուան հաշուով 1000 քաշի չափ ոսկի կ'ընէ: Ժամանակի ընթացքին շատ մը պեղումներ կատարուած են, և զրուսուած շատ մը բղուկներ՝ և կարասներ ուրոնց մէջ պղինձ, արծաթ, սոկի դրամներ ու զարդեղէններ գտնուած են: Ս. Սէրգիսի քարը կ'իշխէ բոլոր շրջականերուն և տեսքը ահեղ է, դիրքը վիթխարի, անխորտակելի ուժը ահաբեկիչ. Նախապէս այս տեղոյն կ'ըսեն եղեր Էնկիշահէ շէնիթի: (Շարունակելով) Գ. ԱՐՔԵՊՍ. ԱՐՍԼԱՆԵԱՆ

1. Երկաթէ օղակներ կղպանցով:  
2. Փոքր հողէ աման:

ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

**ՔԷՕԹԱՀԻԱՅԻ ՅԱԽՃԱՊԱԿԻՆԵՐՈՒ ՀԱՐՅԸ**

Ուսումնասիրութիւն ԱՐՄԵՆԱԿ ՊԵՅ ՍԱՐԳՅԱՆԻ

1923ին, Արուեստի հանդէսին (Revue de l'Art)՝ մէջ երեւցած, և ողբացեալ կասթօն Միժոնի և իմ կողմանէ ստորագրուած ուսումնասիրութեան մը մէջ, փորձած էի թուրքիոյ՝ ԺԳ-ԺԸ դարերու խեցեգործութեան պատմութեան մէջ կարգ մը ճշգրտումներ ընել, հիմնուելով աղբիւրներէն քաղուած տեղեկութիւններու, և

ըլլայ Սթամպուլ, Պրուսա, Նիկիա և Գոնիա՝ այսինքն նոյն իսկ տեղոյն մէջ, յախճապակիներու նկատմամբ կատարուած քննութիւններու վրայ: Այս ուսումնասիրութիւնը ինձ պատեհութիւն տուաւ ի սիրութիւնը ինձ պատեհութիւն տուաւ ի յայտ բերելու, Անատոլի արտադրութեանց մէջ, Նիկիոյ զբաւած մասնաւորաբար կարեւոր տեղը, և ճշգրտութեամբ

1. «Փոքր Ասիոյ յախճապակիները», ԺԳ-էն ԺԸ դար, հատոր ԽԳ, էջ՝ 241-353, և հար. ԽԳ, էջ 125: Այս յօդուածները, «Փոքր Ասիոյ եւ Կոստանդնուպոլսոյ խեցեգործութեան» ԺԳ-էն ԺԸ դար վերնագրով պրակի մը մէջ միացուած են, Կէօթնէր, 1923, Հետեւեալ տպագրական սխալները սպրդած են այդ հրատարակութեան

մէջ. կողքին վրայ ԺԳ դար ըսուած է՝ փոխանակ ԺԳ-ի, 29րդ էջին մէջ՝ 1539 և 1540-1541 ըսուած է, փոխանակ՝ 1639 և 1640-1641ի, և 45րդ էջին մէջ ԺԷ դար, փոխանակ ԺԶ-ի, Պէտք է վեր է վայր շրջել Յդ պատկերը»

պոլի՝ պատի յախճապակիներուն՝ ԺԶ և ԺԷ դարերու ընթացքին կրած յեղաշրջումը:

Եթէ, փոխանակ «Անատոլի յախճապակի», բոլորովին սխալ եղող «Հոգոսի յախճապակի» բացատրութեան այլ ևս մէկդի թողուիլը մեր գիտելիքներուն մէջ անհերքելի յառաջադիմութիւն մ'է, պէտք է ընդունիլ որ, Քէօթահիայի յախճապակիները Նիկիոյ վերագրելու համար տեսնուած արդի ձգտումը, գոնէ, ապացոյցի կը կարօտի:

Հետեւաբար կը կարծենք որ, անօգուտ չըլլայ վերստին անդրադառնալ այս խընդրոյն՝ գնահատութեան մի քանի նոր տարրերով:

Հակառակ որ Քէօթահիայի յախճապակիներու մասին առ այժմ գոյութիւն ունեցող տուեալները բազմաթիւ չեն, սակայն ասոնք բաւական նշանական են ճշգրտու համար յիշեալ քաղաքին՝ Թուրքիոյ խեցեգործական արտադրութեան մէջ զբաւած տեղը:

Գերազանցապէս քննասէր և համայնագիտական միտք մ'եղող Էվլիա Չէլէպի, 1671-72ին Քէօթահիայի վրայ խօսած ժամանակ կ'ըսէ. «Իր սկահակները, թաւ սերը, խմելու ծառայող ամենազգի աճանները, կուժերը, պտուկները և պղճանները միայն մէկ տեղի յատուկ չեն: Նիկիոյ բազմագոյն սկահակները նմանապէս աշխարհային հոչակ մը կը վաճակեն»: Միւս կողմանէ կը յիշէ անհաւատ՝ յախճապակեգործներուն թաղը, և կը բնորոշէ թէ քաղաքին Հայերն ունին երեք եկեղեցի և երեք թաղ, իսկ Յոյները՝ երկու եկեղեցի և երեք թաղ:

1. 1931ին Լոնտոն գումարուած «Պարսկական Արուեստ»-ի համաժողովին մէջ, Ռ. Մ. Րիֆօլու, շատ շահեկան զեկոյց մ'ըրաւ, Պարսկական Արուեստին՝ Փոքր Ասիոյ խեցեգործութեան վրայ ունեցած ազդեցութեան նկատմամբ, Այս զեկոյցին շատ հակիրճ մէկ վերլուծումը մը լոյս տեսաւ համաժողովին Այնտոնքիաններուն (Proceedings) մէջ, էջ՝ 22-23:  
2. «Պոքր ճամբորդութեան», հատոր Թ (ձեռագիր), էջ՝ 7, առաջին մաս:

Նոյն ճանապարհորդը, նկարագրելով շուրջ քառասուն տարի առաջ, այսինքն 1633ին Սուլթան Մուրատ Գ-ի ներկայութեան արհեստակցական միութեանց կատարած տողանցը, յախճապակի վաճառողներուն վրայ խօսած ժամանակ, կը յիշէ Նիկիոյ և Քէօթահիայի արտադրութիւնները՝:

Վերջապէս, Քէօթահիայի դատաւորին (Գատը) զրկուած՝ Մարտ 1608 թուակիր հրամանագիր մը, յիշեալ երկու կեղծներու յախճապակեգործներուն յարաբերութեանց վրայ հետաքրքրաշարժ լոյս մը կը սփռէ: Այդ հրամանագրին մէջ ըսուած է որ Քէօթահիայի վարպետները պէտք է, օրուան պաշտօնական արժէքին համաձայն և դրամական հատուցումի փոխարէն հայթայթեն որոշ նիւթ մը, որով կարելի ըլլայ Նիկիոյ մէջ շինել Սուլթաններու շիրիմներուն, կայսերական պալատին և պարտէզին համար հարկ եղած յախճապակիները ինչպէս որ սովորութիւն եղած է երկար ժամանակէ ի վեր: Կ'ազդարարուի նմանապէս՝ որ ոչ ոք յամառի այս հրամանը չգործադրելու, և կամ ժամաւաճառութեան պատճառ ըլլայ՝:

Այսպիսի վաճառումի մը համար արքայական հրամանի մը պէտքը և Քէօթահիայի յախճապակեգործներուն ըով չկամութիւն, և փախուստ տալու միտում ենթադրելը, խեցեգործութեան այդ երկու կեղծողներուն միջեւ մրցակցութեան մը գոյութիւնը կը զգացնեն: Հրամանագրին թուականն ալ (1608) նշանակալից է, որովհետեւ հին սովորութեան մը ակնարկութիւն կ'ընէ:

Ուրեմն, ըստ Էվլիա Չէլէպիի, Թուր-

3. Քիւրթա, տառական թրգմ. «հայեցելներ»:  
4. Էվլիա, ԺՕՁԵՖ ՖՕՆ ՀԱՄՄԵՐԻ անգղ. թարգմանութիւն, հատոր Ա, մասն Բ, էջ՝ 213:  
5. Այս նիւթը կը կոչուէր Գարահիսարի «Ելթէ»՝ Հարկ է ենթադրել որ սա Քէօթահիայի մէջ մասնաւոր պատրաստութեան մը կ'ենթարկուէր:  
6. ԱՀՄԵՏ ՐԷՖԻԵ, «Կեանքը Սրամպուի մէջ արարական քուակակի ԺԱ դարուն, (1592-1689)», Թուրքերէն, Սթամպուլ՝ 1931, փաստաթուղթ՝ Թիւ 64: